

« Ի՞նչըս մընաց այն օրից ,  
 « Ո՞ր շըրամօտ գեղերըս ,  
 « Ո՞րք իմ շէն քաղաքից ,  
 « Ո՞ր բերկրալի տեղերըս :

« Տուրքը շըբի ամէն օր  
 « Իր սուրբ ծոցէն Արարատ  
 « Մայրախընամ ինձ սընունդ  
 « Պարգեւում է լիառատ :

« Բայց էս այն սուրբ շըբերով ,  
 « Սուրբ Ակոբի աղբիւրին  
 « Պիտի ցօղեմ արտորանք  
 « Իմ ատելի օտարին :

« Կամ կենսատու իմ շըբով ,  
 « Ափերիս մօտ կըկըզած '  
 . . . . .  
 . . . . . տած :

« Մինչ իմ որդիք (նձ գիտէ)  
 « Ծարաւ, նօթի, անտէրունց  
 « Օտար աշխարհ յածում են  
 « Թոյլ ոտերով կիսաշունջ... :

« Հեռն, նեռու քըշեցին  
 « Բընիկ ազգը իմ Հայկեան ,  
 « Նորա տեղը ինձ տըւին  
 « Ազգ անողորմ, մոյեկան :

« Դոցն համար զարդարեմ  
 « Իմ ճիւղընկալ ափերը ,  
 « Եւ կամ դոցն հրապուրեմ  
 « Ճըպօտս պըլշած աչերը :

« Բանի որ իմ գաւակունք  
 « Այսպէս կու՛մընան պանդուխտ '  
 « Ինձ միշտ սըգուր կըտեսներ ,  
 « Այս է անխաբ իմ սուրբ ուխտ... : »

Էլ չիխօսեց Արարսը .  
 Յորձանք տըւեց անագին ,  
 Օղակ օղակ օճի պէս  
 Առաջ սողաց մոլեգին :

« Qu'est-ce qui me reste de ces temps?  
 « Où sont ces villages qui s'élevaient sur mes rives?  
 « Où sont mes cités populeuses?  
 « Et tant de lieux enchanteurs?

« Chaque jour l'Ararat, de son sein sacré,  
 « Épanche pour moi ses eaux  
 « Comme une mère qui  
 « De son sein laisse couler le lait.

« Et moi, des eaux saintes  
 « De la fontaine de Saint-Jacques  
 « Arroserais-je les champs  
 « De l'étranger abhorré!

« Avec mon onde vivifiante  
 . . . . .  
 . . . . .  
 . . . . . ?

« Et mes enfants, peut-être,  
 « Épuisés de soif et de faim, et sans asile,  
 « Errent dans les pays étrangers  
 « D'un pas chancelant, à demi morts!

« Loin, bien loin ils ont chassé  
 « Ma nation, les Arméniens;  
 « A sa place, ils m'ont donné  
 « Un peuple de mécréants farouches!

« Est-ce pour eux que j'embellirais  
 « Mes rives hospitalières?  
 « Dois-je attirer sur moi  
 « Leurs yeux pleins d'ordure?

« Tant que mes propres enfants  
 « Resteront dans l'exil,  
 « Vous me verrez dans la tristesse :  
 « C'est là un vœu inviolable pour moi! »

Après ces mots, l'Araxe reprit le silence,  
 En faisant bondir ses flots impétueux,  
 Et comme un serpent aux anneaux tortueux,  
 Elle s'élançait en rampant avec fureur.

Հ Ա Ն Դ Ի Ս Ս Ր Ս Ն Ա Շ Խ Ա Ր Հ Ա Շ Է Ն Մ Ա Ր Դ Կ Ա Ն

Կ Ա Ր Ո Ղ Ո Ս Ռ Ե Թ Թ Ե Ր .

Կարուոս Ռիբբեր, որ արդի աշխարհագրաց հայրը կըհամարուի, ծնած է Բրուսիոյ Քեալիմպուրկ քաղաքը 1779ին օգոստոսի 7ին : Դպրոցական ուսմունքը սովբելէն յետոյ Հայէ քաղաքին համալսարանին դասախօսութիւններուն հետեւե-

ցաւ . 1798ին Ֆրանքֆորթ առ Մայն քաղաքին մէջ ազնուական ընտանեաց մը դաստիարակ եղաւ, եւ այն ժամանակէն սկսաւ մտածել իր բազմավաստակ երկասիրութիւնը, որ զինքը մեծանուն մատենագրաց կարգը պիտի դասէր : Եր-

բոր աշակերտացը դաստիարակութիւնը աւարտեցաւ, անոնց հետ ուղեւորեցաւ Չուիցերի, Սափոյա, Գաղղիա եւ Իտալիա : Գերմանիա որ դարձաւ, 1814էն մինչեւ 1819 Կեթինկէն քաղաքը կեցաւ, եւ անոր ճոխ մատենադարանը աչքէ անցուց . 1819ին հասարակաց դասախօսութեան պաշտօն առաւ :

Նախ Ֆրանքֆորթի մարզարանին մէջ դասատու եղաւ պատմութեան . « Նախադրունք պատմութեան եւրոպացի ազգաց յառաջ քան զԵրոդոտ » ըսուած գիրքն որ հրատարակեց, Բրուսիոյ տէրութեան ուշադրութիւնն իրեն գրաւեց, եւ այնատենէն ըսկսաւ Ռիքքերի ուսումնական համբարը, վասրն զի այն գրուածքին մէջ յայտնի կրտսերներ քե իր բազմահատոր աշխարհագրութիւնը որպիսի իմաստասիրական հիմանց վրայ պիտի հաստատեր . եւ հետ գիտեակաշտօնեպաշտօն ամբարձաւ : Պետլինի Զինուորական Դպրոցին մէջ վիճակագրութեան դասատու կարգեցաւ, անդամ անուանեցաւ քննչաց ժողովոյն , Վարժարան կրտսերաց ըսուած դպրոցին ուսումնապետ, եւ յետոյ դասատու աշխարհագրութեան եւ պատմութեան Բրուսիոյ Ալքերտոս արքայագն իշխանին եւ Պաւերայի բագածառանգ իշխանին :

Իմանկութենէն ինքզինքը գիտութեան նուիրեր էր Ռիքքեր . ուստի եւ այն պաշտօններուն մէջ գիտցաւ ժամանակէն անոր առատ բաժին հանել, եւ յօրինեց այն ստուարակարկատ վիթխարի գործն, զոր էրտքունտէ կամ Երկրագրութիւն կոչեց : Աշխարհագրութեան ուսումը որ չոր ցամաք անուանց ցանկ մի է, եւ դժուարաւ մարդ միտք կառնու ու կրպանէ, Ռիքքերի բազմամուտ ու միանգամայն վայելչահիւս գրչին տակ իմաստասիրական գրուած մի է, յորում բնութեան մեծու-

րիւնն ու մարդկային գործունէութիւնը ակներեւ կը փայլին , վասն զի իմաստասէր հեղինակն այ բնութիւնն ու մարդս իրարմէ անմեկնելի կը համարի :

« Աստուած , կըսէ, բնութիւնը մարդու քովը դրած է, որպէս զի իբրեւ բարեկամ ճամբայ ցուցընէ իրեն ու նեղութեանցը մէջ մխիթարէ, եւ իբրեւ պաշտպան ոգի մը՝ մարդուս, ինչպէս նաեւ բոյր արարածոց, ներդաշնակաւոր, միութեան մը առաջնորդէ : »

Այս հիմը զնեյէն յետոյ երկրիս ամեն մասունքը զննելու ճամբորդութեան ելաւ Ռիքքեր . երկիրս մայրենի ծոց կանուանէ՝ յորում հանգչի մարդկային մեծ ազգատոհմը . եւ որպէս զի կարող ըլլայայն ազգատոհմին այլ եւ այլ ցեղերը, կլիմաները , երկիրներն ու անոնց բերքը մեկնել, գիտութեան եւ ուսմանց ամեն ճիւղերը գիտելու ձեռք գարկաւ : Այն աչքաւական ջհամարելով նոյն ճիւղերուն մէջ որոնք որ աւելի հոջակուած են՝ անոնց դիմեց, եւ քիչ ատենի մէջ այնպիսի զարմանալի յառաջադիմութիւն ըրաւ որ աշխարհագիրն ու պատմաբանն եղաւ միանգամայն քաջ երկրաբան, երկրաչափ , աստեղարաշխ , բնագետ, բնալոյծ , եւ բնապատում :

Եւ անհայսպիսի հաստատուն ու բայնածաւայ հիմանց վրայ բարձրացոյց իւր բազմամուտ Աշխարհագրութեան հսկայածեւ շէնքը : Նախ Ափրիկէն սկսաւ, զոր հրատարակեց երկու հատոր ի Պետլին 1817-1818. յետոյ Ասիան ի լոյս ընծայեց 17 հատոր . Բ—Չ հատորոց նիւբերն են ՆԵՐԱՅՈՒԹԻՒՆ, ԱՐԵՒԵՂԵԱՆ ԱՍԻԱ, ՎԵՐԵ ԱՍԻԱ, ԶԻՆԱՍՏԱՆ ՈՒ ՀՆԴԿԱՍՏԱՆ . Է—ԺԱ հատորները կը բովանդակեն ԱՐԵՄՏԵԱՆ ԱՍԻԱ, ԻՐԱՆ, ՏԻԳՐԻՍԻ ՈՒ ԵՓՐԱՏԻ ՄԷՋՏԵՂՆ ԵՂԱՅ ԵՐԿՐԵՆԵՐԸ . այս երկիր-



Վարդոս Ռիքքեր

ներուն կարգը մեր Հայաստանի վրայ ալ ընդարձակ կը խօսի, մանաւանդ բնական դրիցը վրայ : ԺԲ ու ԺԳ հատորները Եւրոպայի սեպհականաձէ Է. իսկ ԺԴ — ԺԷ հատորներուն տէջ Արաբիոյ վրայ կը խօսի :

Արիւրիկէի մասին առաջը Պերկհազ աշխարհագիրը գծած է. իսկ Ասիայինը Ռիքթեր. ինքը գծագրած է ևս Եւրոպայի վեց աշխարհացոյց՝ իր « ԱՇՄԱՐՀԱԳՐԱԿԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ՎԻՃԱԿԱԿՐԱԿԱՆ ԿԱՐԿՐԱԿՐ ԵՒՐՈՊՈՅ » ըսուած գործոյն համար :

Մեծանուն աշխարհագիրը զարմանալի գործունէութեամբն ու արագութեամբը առեն կը գտնէ ևս տարբեր նիւթերու պարապելու. ուստի Պեռլինի գիտութեանց ձեմարանին անդամ ըլլալէն ի վեր բազմաթիւ հանձարեղ քննարանութիւններով անոր տարեգիրքը ձոխացուց : Գաղղիոյ ձեմարանն ալ զինքը իրեն բղքակից անդամ անուանեց :

Մտերս հրատարակեց Ռիքթեր ուրիշ երեք երեւելի գրուածք. առաջինն է « Գաղթականու-

րին Նոր-Չեյանտիոյ . » երկրորդը Տեսութիւն աղբերականց Նեղոսի . » եւ երրորդը « Յորգանան եւ Մեռեայ Ծով : » Աստեցմէ ալ յայտնի կը տեսնուի որ գիտութեան յայնարձակ ասպարիզին մէջ նիւթ չէ բողած որ քննած չըլլայ Ռիքթեր : Բայց ձեռքի գլխաւոր աշխատանքն է Եւրոպայի աշխարհագրութիւնը. ամէնքը կրփափաքին օր մը յառաջ անոր հրատարակումն ալ տեսնել, որուն համար 1830էն սկսեալ ամէն տարի Եւրոպայի մէկ կողորը կերբայաչքէ կանցընէ, որպէսզի տուած տեղեկութիւններն անձամբ քննած եւ կամ տեսած ըլլայ :

Ռիքթերի աշխարհագրութեան կարգէ դուրս մեծութիւնն է պատճառ որ Բարգմանչաց աչքը կը վախնայ ամբողջ գործոյն ձեռք գարնելու, որով ալ եւ ալ մասերը միայն Բարգմանուած են զանազան լեզու : Փափաքելի է որ գերմանագետ Հայ մըն ալ գտնուի որ Ռիքթերին իր հայրենեացը վրայ տուած նրբազնին տեղեկութեանցը զարմացած՝ ազգասիրարար յորդորուի զանոնք իր լեզուովը ևս մեր ազգին հաղորդելու :

ՀՈՒՆՏՈՒՂՈՍ՝

Կարքեղոնացիք տասնըջորս տարիէ ի վեր շատ անգամ յաղթուած ըլլալով որոշեցին որ Հոռովմ դեսպաններ խրկեն՝ պատուաւոր հաշտութիւն մը ընելու մտքով : Կըլուսային քէ Հոնգուղոս երկար առեն գերութիւն քաշելէն ետքը, հայրենեաց կարօտէն ստիպուած՝ սկսէր իրենց կողմը բռնելու ստի պահանջեցին որ այն ազնուական գերին իրենց դեսպաններուն հետ մեկտեղ երթայ, միանգամայն խօսք առին իրմէ որ եթէ հաշտութիւն չըլլայ՝ նորէն Կարքեղոն դառնայ :

Երբոր դեսպաններն իրենց զալստեան նպատակը Հոռովմայ ձերակուտին առջեւ դրին, ըսաւ Հոնգուղոս. « Իբրեւ գերի Կարքեղոնացոց՝ տերերուս հնազանդ եմ, եւ հաշտութիւնն ու գերինե-

րու փոխանակութիւնը անոնց անունովը կը խնդրեմ ձեզմէ : » Այս ըսելէն ետեւ՝ յանձն շառախրրեւ ձերակուտի անդամ հոն նստիլ՝ մինչեւ որ դեսպանները իրեն հրաման չտուին : Անոնք որ ժողովարանէն ելան՝ խորհուրդը սկսաւ եւ կարծիքները տարաձայնեցան. ոմանք հաշտութիւն կուգին եւ այլք կը պնդէին որ պատերազմը առաջ տարուի : Երբոր կարգը Հոնգուղոսին եկաւ՝ որ ինքն ալ իւր կարծիքը տայ, այսպէս ըսաւ . « Հարք համագրեալք<sup>2</sup>, եւ որչափ ալ բշուառ ըլլամ, սակայն հոռովմայեցի եմ. մարմինս բշնամեացս ձեռքն է, բայց հոգիս ազատ է. մեկուն աղաղակը կը խղղեմ, միւսոյն ձայնին մտիկ կընեմ. ուրեմն խրատ կուտամ ձեզի որ հաշտութիւնը չընդունիք եւ գերիները չփոփոխէք : Թէ որ պատերազմը առաջ տանիք, այս փոխանակութիւնը կրնայ ձեզի վնասակար ըլլալ, վասն զի կամ այն-

<sup>1</sup> Հոնգուղոս հոռովմայեցի զօրավար էր : Կարքեղոնացիք կուգին Միջերկրական ծովուն տիրապետութիւնը Հոռովմայեցոց ձեռքէն առնուլ. Հոնգուղոս անոնց դեմ շատ մը յաղթութիւններ ընելէն ետքը՝ անոնցմէ յաղթուեցաւ. եւ գերի բռնուեցաւ : Այն առաջին պատերազմը սկսաւ Քրիստոսէ 264 տարի առաջ եւ 25 տարի տևեց :

<sup>2</sup> Մեկ տեղ ժողոված ձերակուտի անդամներուն այս անունը կուտային :